

HIC MORTALITATEM DEPOSITUIT DONEC
 IMMORTALIS RESURGAT
 IOANNES PATRIARCHA ARMENORUM
 CONSTANTINOPOLI
 QUI INTER ORIENTAS BARBARORUM MINAS
 PATER, PASTOR, DOCTOR
 POPULUM, GREGEM, ECCLESIAM
 REXIT, PAVIT, ERUDUIT
 VERBO ET OPERE
 QUI NE IN VANUM CURRERET AUT
 CUCCURRISSET
 IMITATOR PAULI SUCCESSOR PETRI
 FIDEM PROFITERI VOLUIT IN IPSA FIDEI...
 CORAM IPSo FIDEI MODERATORI SUMMO
 URBANO OCTAVO
 A QUO TANTORUM LABORUM SOLAMEN
 INVENTIT
 OCTUAGENARIO MAJOR SUBLATUS
 HIC BEATAM AETERNITATEM EXPECTAT
 CANTO PATRI AC PASTORI...
 CONGREGATIO ARMENORUM
 PONI CURAVIT.

Այն լատին տապանագիրը, որ տող առ տող ընդօրինակուած՝ եւ տպուած չէ, գրաբար թարգմանելով կը ղեմծ՝ Աստ Տանգոյց զմահ կանցանքն մինչև յարկցէ անտ — Յովհաննէս Պատրիարք Լայոց Կոստանդնուպոլսի — Որ ի մէջ արինարբու սպառնալից բարբարոսաց — Լայր, Լովիւ, Ուսուցիչ, — Զժողովուրդն, զԼոսն, զԵկեղեցին — Վարեաց, արածեաց, ուսոյց — Բանիւ եւ գործով. — Որ, զի մի ի զուր ինչ ընթանայցէ կամ ընթացեալ իցէ, — Վման Պաւղոսի, Յաջորդին Պետրոսի — ԶՋաւատան դաւանել կամեցաւ ի նմին իսկ . . . (Կենդրոնի) Լաւատոց — Ուրբանոսի Աթեորդի — Գործէ զմիթարուծիւն այնչափ ճգանցն եգիտ. — Առաւել քան զվսմանմենիք փոխեալ — Աստէն երանալից յաւիտենականութեան ակն ունի: — Անձկալի Լորն եւ Լոյզին . . . — Միարանութիւն Լայոց — Կանգնել ինձամ կալաւ:

2. 9. ԳԱԼԵՄԵՆՈՒԹԱՆ

զին տաւերը փակարդութիւն մ'ենթադրելով: Լատիններէն առը հմայատասխանազ տեղն ունի «Աստ. զԼ. յ. Կարգապետ»:
 1 Անընթեանի:
 2 Լոս անխառն. թերեւ Caro, Candido
 3 Անընթեանի:



Մ Ա Յ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ն

Յ. ԹԻՐԵՆՔԵԱՆԻ ԱՐԹՈՒՆԳԵՂԵԱՅ ԶԵՒՅԳԻՐ ՍԻՆՆԱԿԸ

Ազատագրեցալ վերջին քննակոս հրատարակութեան Յառաջորդին մէջ (այլ. Տփղիս 1909) իմ քոյն գտնուած ձեռագրի վրայ ալ իսոց բլուրով, կ'ուզէի այս մասին փոքր ինչ աւել տեղեկութիւններ տալ հրատարակիչներուն, սակայն նոյն միջոցին, տեղափոխութեան պատճառաւ զիրքը ձեռացս տակ չգտնուելուն՝ պատեհ առթի թողուլ պարտաւարած էի, ինչ որ այժմ կը փութամ կատարել: Զեռագրին արտաքերոյն նկարագրին է հետեւեալը.

ՄԵԾՈՒԹՅՈՒՆ 22X15X9 սմ.: — Գի՞ր նոսր, թանաք սեւ. վերնագրերը եւ սկզբնատարերը՝ կարմիր: — Նիւթ՝ որդրի թուղթ: — ԿԱՉՄ՝ կաշկպատ տանանակ: — ՄԱՆԿԱՄԵԾԱՅ ՊԵՆՊԵՆԱԿԱՅ, տն վար: — ԿԱՅԿԱՄՍԱՆՔ՝ ԼԱԻ: — ԼՈՒՍԱՆՅԱԶԱՐԳԻՄՆԵՆ ԵՎ ՍԿԶՆԱԳՐԵՐԸ ցանցառ եւ անարուեստ. անարուեստ են նաեւ վերջ պատկերներն՝ մին Յով: (Սկզբըսմ, ինչպէս կ'ընտան, եւ երկուք Գր. Լրատարիչ: — ԳԻՏԸ՝ Խաչատուր Բանայ: — ՏԾԸ՝ Սպանա: — ՏԵՐԻ՝ սկսած է ՌժժՄ (1702): — ՏԵՂԵՆՈՒԹՅՈՒՆ. Զեռագրն Սպանանէն փոխադրուած կ'երեւայ Շիրազ ղատնով գորին վերջին թղթի վրայ անուպայ ծնոցէ մը զրուած անձոնի տողերու. «Սմաստ ժամբար խաչալ | ծա Յարութիւն եկալ զաս. գնդ ճիւղ զանց (?) գործուծի. | Թիւ. 205. զամս 1 տ. ով կը կարդ | 1. քնն Նարմիր սասցի ՏԵ, իւր | ողորդի ամէն.», յուս կապ պարսիկի վր ծնոց ինձամ է ԹԵՆՊԱՆ, ուր գնեցի եւ սի ուղիչ մտազարթայալ շատ յնն ծնագրի Սաղմոսի նոտ

Մասեանս կը բովանդակէ.
 1. Պատմ. Յովհ. Ոսկերեանի 2. Երբբողեան ի Ս. Աստուածածին եւ ի ծնունդն Գրիգորոսի 3. Առաքել վարդ: 3. Եփրեմի յաղագս ապաշխարութեան: 4. Վասն եւթն խորհրդոց Եկեղեցւոյ եւ վասն պատարագին: 5. Երանելոյն Աթանասի եպիս. Լաջոցմուք եւ Պատասխանիք Կիւրդի Լայրապետին: 6. Ազատագրելուս
 Մի ուրիշ առթի վաճճով Զեռագրի առաջին հինգ հատուածներու վերջ խոսելու, կը մասնաւորեմք մեր տեսութիւնն առ այժմ միայն Ազատագրելուի վրայ:

Մեր այս ձեռագիրը, գրուածեամբ որչափ ալ բնորդ եւ մաքուր, այլ սակայն ընթերցուածովք այնչափ ալ փաստհել չէ, կրնամ բան թէ լի սխալանքի է, ինչպէս առ հասարակ բոլոր միւս ձեռագիրները, ինչպէս Տիֆլիսու բազմաշխատ եւ երկայնամտ բաղդատութեան կ'երեւի: Կան սխալներ որ անհնուութեան են, կան ալ որ մուսուսութեան կամ զանցառութեան. դժուար եւ գրեթէ անհնար է բուն իսկականն եւ ստույգը գտնելը, որով շատ մ'ընթերցուածներ, ամենէն լաւ ինքնակաշիւրուն մէջ անգամ, միշտ անորոշ եւ միշտ տարազուսական պիտի մնան յորչափ ընտրելագոյն օրինակներ չերևանան ի միջի:

Այս տեսութեամբ օրեմն մերը ոչ բնորդ օրինակ մը կրնայ սեպուիլ եւ ոչ ալ արհամարհելի, քանզի տեղ տեղ, ի շինթ պարագայս, իւր

ձայնն ալ աւելցնելով մէկ կամ միւս կողմը, հասանակաւորութեան շափը կը զորացնէ ի նպաստ միոյն կամ միւսոյն: Յիշատի. հարեւանցի բաղդաստութեամբ մը կը տեսնեմ որ Տփլիսի գասակարգած տարերայ միշտ մէկին շահամանայներ, սլլ երբեմն այս խուճիկն եւ երբեմն այն:

Ձոր օրինակի.
Վերնագիրն օւելի.

• Վզաթանգեղ. օգնեմ Յիսուս աստուած իմ եւ Տէր:

յորում կը համանայնի Գասակարգութեան ԵԼԷ Խմբին:

Յաստարանի համառու օր կը համար մինչեւ «եւ լուսնութեան (3-7)» արևն անմիջապէս եւ անկազմիցարար կը կտէ «որք հարցեալ զհարեւանական մասեանս» (12-15) զոր յառաջ կը տանի մինչեւ ի վերջն: համանայն նորոգողին. ձգելով մէկտեղ բոլոր մասերը: Նշանակենք մի քանի տարբերութիւնները.

- 1, 3. Իղէք բազմացեալք:
- 1, 4. Ի նուահանգիտան հասանել (եկ):
- 1, 5. Ոստանցեալ (օԳ-ԵԽօ):
- 1, 12. Ոստանցի (Ա-Ի-Կօ):
- 2, 7. Հոգեմեկե պնայն (bcU - Ի-Կօ):
- 15, 3. Ի մամանակով թաղաւ որութեան (Գ-ԵԻ-Կ):
- 16, 2. Ենեւ այնորիկ (Դ):
- 16, 6. Խտարով (Գ):
- 16, 7. Ձոր բազմակեղ (Է):
- 16, 8. Ձիւրայ պահակին:
- 16, 9. Ապագասկ աւանի ի կողման Ասորեստանի, մինչեւ ի գրուս Տորանի:
- 17, 2. Լիմիք:
- 18, 6. Զարախազար:
- 19, 6. Իսկ ի գալ միւս ամին (Ա-Ը-Կօ):
- 23, 6. Պատերազան կամբջոց:
- 26, 6. Խտանմարի (ԸԿօ):
- 26, 7. Վտանց ապանայի (Ա-Ը-Կօ):
- 26, 11. Գնըքք թեղ նուանեցին (adU-Ը-Կօ):
- 27, 2. Աւ. զորք (էի իշխանս) Ա-Ը-Կօ:
- 27, 8. Յասուամիջո համարացոցն (2ի տայրեստանոյն, ի փոքրացեալ):
- 34, 2. Ձմիշմանուպարի:
- 35, 12. Բա (t) 10:

1 Դարասիկ Վզաթանգեղի էլը եւ սողը:
2 Գասակարգեալ խուճիկը օրոցն կը համանայնի մարը:

- 1 Որ պատշաճադոյն կ'երեւի:
- 2 Ուրիշ տեղ ալ նոյն ուղղագրութեամբ կրկնուած է:
- 3 Գրեանեալս հետ կը սխալի նաեւ մերը զոր իրասար «ճորայ պահակին» ուղղած էր նորոտեալը:
- 4 Ընթերցուած մը ասորիք օրինակներն, բայց չենք կրնար ալ սխալ համարիլ:
- 5 Աւ ուղղագրոյն կ'երեւի քան «խտանմարի», օր ընարուած է:
- 6 Վայրելու ընթերցուած:
- 7 Սոյն աստուածը աւելի պատշաճ կ'երեւի քան «մը կնակցո թեղ նուանեցին», ի՞նչ որ զրուի նախընթաց անոնքն ուր զՅոյնս բաղդաստութեան կը զնէ Գլթաց ազգին հետ:
- 8 Պատանա մը չկայ Բասալը ընտրելու, ուր «բաճն ալ հաստարուպես ընտիր եւ նոյնիմաստ էր:

- 40, 5. Ոմե փոյտեայ, ոմե քարեայ, ոմե գրեմի, ոմե արեմիք, ոմե ոսկի:
- 42, 9. Կերի:
- 43, 2. Կերի:
- 872, 1. Հոս կարմիր գեղով կը զնէ հետեւեալ վերջորեակ, համանայն Ա-Ը-Կօ ի «խտարացու վաղապատութիւն Սրբոյն Գրիգորի Հայոց լուսաւորչին. ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. աւրհնելոյն ի բարձունս յաւիտեանս ամէն:»

Ենայ ասանց վերնագրի կու գայ. «Արգեկայք եղբայրք, եււ» մինչեւ յասար պատմութեան «եւ նա աստացէ ժողովուրդք իմ էր բուօ»:

Ասոր կը յաջորդէ «Հաստամբը օրոյ աւալին սողը կարմիր գեղով». «Այս են հասարք շքմարիս, Հուսարքը օրու: եւ միտակցոց», եււ:

Վպա կու գայ Գաշանց թուղթը, յետոյ յիշատարան մը

«Փառք: ամենանր երբ» գլին ձեցնելի գոհուի բարեանունի գլծածին սորմածին եւ միջոտին իմ հօր այ որպոյ այ հչ յի նր, Լուսնմեան կակի համակարգ համազօր համարեն: անորիշ անբամանի: անքակ եւ անընակ. միտանակն ար երբ» գուէն, այժմ եւ անդուս յուսն յիշանելն ամէն:

Որոյ շնորհք եւ յօժանդակութ յանկ եղեալ աւարեացու նր գրքն օր կուի արժանագեղոս. ի զքեզ շՉ օր է ըսողանն ի գրեւի նոր յերեւն ի բարձունս նր ամենափրկին ձեռագրեց զնուս եւ անմար գրչին. խաչատուր իրիցի օր անուամբս միայն իմ եւ գրծիք ոչ. սակաւ կարողութեւ պնայնեցայ եւ գրեցի իս եմ՝ ակար անութեանով եւ չոր ձեռով ՚ի գաւն ժմեկին. օր էր կնկեղքն փակ եւ քնչքն փախտանակ եղեալ վն հարկապահանջունէ այլազայ, ՚ի թագաւորութին մահմանականաց շահ սոլթան հուսեւնին եւ աւալնորոնէ մերոյ զուլայուս եւ յերեւնուս եւ Տր՝ աղեքանազար բարունի եւ քալ վզից ՚ի թվկանութեան հայոց Ուժմ: Անպատեթեր. իզլ աւարտ եղեւ. Արգ եւ ես ազ՜լեմ սլ հչրք իմ եւ եղբրք յիւրք զտեր խաչատուր եւ զորիքն իմ զուէք բանեփանսոս եւ սք յահանէն եւ զգտեթքն իմ գետամանս Վազաւն եւ հնդուցէլ զուստն մարիմ իսանեմ օր երկուսարքո հասակաւ հն՝ գեաւ առ քն. ձե իւնն սղորի: Գձլ ազայեմ՝ զնեղ սլ՝ որ ընթեւունուք նր օտուս կը՛րիմ կամ՝ օրի-

1 «Ո՞րքը եղակի ձայնիւ լքն. գոյակակի հետ գործածուած կայ թեւս. բայց գուն ուրքը, մինչ աւելի տրուս մարտանակն պիտի լնէր ի՞նչ գայականն ալ եղակի ձեար, ինչպես հոս:

2 Գրե օրինակն մղ ալ երբեմն կ'երբ երբեմն կ'երբ գործածուած է, ընտիր մասեանարաց համանայն կը լնէր վերջին ընտրելը:

3 Մի միայն հոս ու գրուած է, մինչեւ ուրիշ ամեն տեղ օ է:

4 Ի ստորեւ իջին կայ. «Խրատ եւ յորդորուեմ Սրբոյն Գրիգորի» Սյո ստորիկայ Եանթութիւնները ամեն թղթի վրայ կան, նիւթին համեմատ: Դարասիկն մղ կ'սուսած «Գաճն փրկութեան աշխարհին Հայաստան ընր ձեռն անն Սրբոյն խաչատուրի, վերնագիրը գասականն կը հեռանայ, ուր պէտք էր Հայաստան աշխարհին եւ ՚ի ձեռնն»:

5 Զանապիքը պահել ուղղագրութիւնը նոյնուս թեմամբ:

Նակերկր ինձ խաշտուոր էրէց գրէն մզաց թողու-
թիւն ինքրէք քն ան իւր միտանգամ գայտունն ձեզ
ածմն որդմեցի Ամն: Գ՛ԱԼ երես անկեալ աղայեմ
ողայանաց գոյոս եւ խոփորուն օտար ներել եւ մի մե-
զագրէք մի նոյ գն եւ վեր մեղաց թողէ՛ւ լինին առ՛ջի
առնելն քի նոյ մերոյ որում փառք յատն ամեն: Հայր
մեր որ:

Արկին անգամ յիշ՛ցէք ՚ի քն զանր խաշտուորն
եւ զծծոցքն, յոհանէն եւ զաագրի խոնն եւ զըզրայրն
գրիգորն յիշ՛ցէք եւ ան գալբոփ ասա՛ւ:

Եւ ասոր անմիջակէս կը յայրդէ մի այլ
նիշտակարան մը յարտորդէ, տարբեր գրչէ եւ բաց
թանաքով որ կիսատ մնացած է, թուղթ մ'ին-
կած լինելով անշուշտ:

Որ է

«Արկին անգամ յիշէցէ տեր խաշտուորն եւ
կողակիցն. նուամասնն եւ որդէն տեր ըստեփանն
եւ տեր յոհանէն եւ գտերէք մարտի խանուսն եւ
գետամանն եւ վառվառն յիշէք եւ...»

Ասոր կը յայրդէ ընդարակ «Մեղայոս մը,
բողոքիր, թ'երես նոյն գրչէ ելած, ապա նոր յի-
շտակարան մը յորում ցունկաքաղ ամփոփունն է
ամբողջ գրքին:

«Ահլ զովեալ եւ փառն՝ Լ անքնին էակ ան-
լանին զոյգակ, անգիտելի երբևէ. եւ անհաս միակ: Ան-
ձուակի՛ եւ եռանձնեան նը բերբողուն թէ եւ մտանական
անծածեն. Հայր եւ որդի եւ նը հոգի գոհութի՛ն է
եղիլպագութի՛ն անբա բիւրք մատուցանեմ զեղ մե-
ղաւոր շեթմար եւ արտառով լեզուաւ: Որ ետուր կա-
բողութի՛ն զտապաղորտեալ ծաղի քո տէր խաշտուորի
անարած բանի պաշտօնէի անուանել եւ ելեթ այնչուեի
տեսնել յաւարտ առաքի զոր ծնողքերի նքի գրչու-
մաւ է զարտիսի գիրո նսի զիկակատար պատմութիւնն
նքին Յոհանուս ասիերեարին: եւ երկր՛ յերբողման
ի՛ նը անծածելն եւ ՚ի ծնունդն քնի նոյ մերոյ ՚ի տէր
առք զգրէ: Եւ երր՛ք երկնայն էփեմ յորք աղաշ-
խ՛րհութիւն: Չոր՛ք զմ յեթն խորհուրդ յեկեղեցոյ եւ
զմ նը պարզին ՚ի բան առքն որ առ փորձեցէ մարզ
զանն իւր: Հինգերր՛ք էրնոյն Աթնասի եպոփ առ
կիւղի Տիրպոսի հնգմն: Աղեցր՛ք Արթմանգեղոս: Եւ
այլ որ ինչ եւ ըզրկեալ զա մեղաթմուալ անձամբ,
աղտուղաշարն ձեռօք. մեղաամտամբք. եւ ընծայեալ
նուիրեցի զա երախայրիս խորհրդական եւ զահամանն
նուիրական անպիս զանձուցչ կթղէ ասքլին եկղոյ
ընկալ քեզ ՚ի հանոյս եւ թէ ոչ ընք կարեալան այլ իբրեւ
զլամայ այրոյն եւ կամ ը բաժակի մի շրոյն. զոր եւ ակն ուն-
ելով պատանմ փոխարինին սն յանձնական գթութե՛ն
միջարտութե՛ն շնորհել մզաց թողութի՛ն կարիվէր
խոցելիս կրկնակի միգով եւ ձծոցան ինք ըստ հոգոյ եւ
ըստ մարմնոյ. Յոհանիսին եւ ասպրի խոննի եւ որոյ ունին
զնախարհի եւ զաշխարհաբն ի վերայ մեր, այլ եւ ամենից
քրիստոնէից ծանօթից եւ անծանօթից կենդանաց եւ
մեռելոյց բարեբաղաց եւ չարաբաղաց: նաեւ որոյ ունին
իստի սիրտ յաղագոս իմոյ անգամանէ եւ որք չարիս խոր-
հին եւ խօսին եւ զործեն ընդդէմ իմ մի համարեցի
այն նոյ ՚ի մեզո այլ ընկալելին մասն բարեաց յառօր
յորութե՛ն եւ արքայութե՛ն ընք նմին եւ համարեն աշ-
խարհաց ի սմին եւ զորինակն շնորհոյ: Ամն եւ
եղիցի:»

Կայ ուրիշ յիշատակարան մ'ալ Իղծք
բաղձացեալք, յառակարանն ետքը:

«Թղին անձա մայրիս ի սկսաց դա...» որ,
հաւանականաբար թուղթ ինկած լինելով, կիսատ
մնացած է:

Այս անցկելութիւններէն կը հետեւի ուրեմն
որ մեր ձեռագիրը նոր Զուգայ (Ապագան), Տէր
խաշտուոր քահանայի ըր ձեռագր, Ռ՛ՃՄԱԼ Հայրոյ
թուականին, Տ. Աղէքսանդր վրդպի առաջնորդու-
թեան որով գրուած է: Ուրեմն զ. Պոլսոյ առաջին
տպագրութենէն (Ռ՛ՃԾԹ) Տ տարի առաջ: Եւ
որովհետեւ այս տպագրութիւնն ալ կատարուած
է Աղէքսանդր հայրապետի մ'որով եւ նորին աշա-
կերտ Աստուածատուր նախորդի մը ձեռագր, ի
Բիւզանդիան, Էջմիածնի օրինակի մը վրայ, ուրեմն
տեղի կայ մտածելու թէ նոյն Ապագանու առաջ-
նորք Աղէքսանդրն է որ յետոյ կաթողիկոս եղած
է: Ասոր հաստատութիւն կու ապր նաեւ յիշատա-
կութիւնը Աստուածատուր վրդպի մը, ի ստորեւ
առաջին եւ երկրորդ թղթոց պատմութեան Յո-
հանուս Ոսկերեցուն:

«Ով պատական ընթերցողք յիշեսիք ՚ի
սրբափայլ աղծմա մեր զմզոք դադարը (անտուր
վրդպ. նայեալ ոչ խաշտուորն եւ)՝ գուք յիշեալ ինչք
առաջի ամթոռոյն քի՛ն:»

Արգ՛ ջրանի որ Պոլսոյ Ա. տիպին ծառայող
Չ. րօրխակուած է նոյն ինչը Աղէքսանդր կաթողիկո-
կոսի ձեռագր Ռ՛ՃԾԾ է առաջ, հաւանական է կար-
ծել թէ իր առաջնորդութեան ժամանակ, Ապագա-
նան կատարած լինի այդ ընդօրինակութիւնը, մեր
ձեռագրէն մի քանի տարի յետոյ, կամ մի եւ նոյն
ժամանակին, մի եւ նոյն մայր-օրինակէ որ ծա-
ռայած է նաեւ Տ. խաշտուորին, թ'երես յետոյ
Էջմիածնի փոխադրել տուած լինի նոյն նախօ-
րինակը:

Յանձնայն դէպք Աղէքսանդր Առաջնորդի եւ
կաթողիկոսի ժամանակին կ'իշոյ այլ մեր ձեռագիրը
եւ 206 տարուան հնուութիւն մը կը ներկայացնէ:

Արացնելու համար տեղեկութիւնը, աւելցը-
նենք նաեւ որ գրքին թէ սկիզբը եւ թէ վերջը
երկեկելութեթ մագաղաթ կայ, բաւական հաստ,
ընտիր որք բուն մտանքին հետ սեւէ առնչութիւն
չեն ցուցնէր:

Սկիզբի Ա թերթին ալ կիսուե վրայ գղղ.
արձանադրութիւն մը կայ որմ կրցած հանած մու-
սերս են:

Spahan en Verse
„Extrait d... qui porte que..... sera
faite par le grand Vicaire dans quatre mois par . . .
Interprete et imprimeur
Salamon de Leon
G Nr. 44.

է փակ առնուած մտք ոչ նոյն գրով է եւ ոչ նոյն
թանաքով, այլ յայտնի է որ ետքէն գրուած է, նա մա-

երկրորդ թերթի recto-ին վրայ մի քանի որ-
գէծուած եւս թուականներ կան Գալաթան Մկրի
որդի Գալաթան Գաւթիթի մը ձեռածք: Կոյնին
verso-ին վրայ լատինագիր ստորագրութիւն մը
parabemարբ: , աւրթեւնիս, որպ ստորեւ նստր-
գիր «» , յոհանէս գր.:

Իսկ վերջի մաշտաղթեայ երկու թերթերուն
վրայ, երկուսն բաժանմամբ, մի անսակ գիր կայ,
մեր Բուրգիթի յար եւ նման, մէջ ընդ մէջ կար-
մաղեց մեծ գլխազգիրներով, յոյժ ինամալ եւ
խոստ ճարտար գրչէ մը ելած: Պատեհճութիւն
չունեցայ մասնագէտներու ցուցնել, գիտնալու
չամար թէ վրացերէն է այս գրուածքը թէ շլլ
ինչ ինչոպով, եւ թէ ինչ բանահրական կարեւու-
րութեան ունի:

Conches (Eure), France, 1. յոյ. 1910:

Յ. ԹՈՐԻԱՆԻՍ



Ա Յ Խ Ա Ր Գ Ա Գ Ր Ա Կ Ա Ն

ՄԵԾ ՀՈՅՈՅ ԳՐԵՐԿՐԻՆԵՐԸ ԹՈՆՈԹ ԷԻՆ
ՅՈՅԵ ԵՒ ՀԹՈՎՄԵՅԵՐ ԳՈՏՄԵՒԻՆԵՐՈՒՅ՝

(Ը-Դ-Ն-Ն-Ի-Ն-Ն-Ն Ի- Վ-Ե-Լ)

Դ. Արեւելեան Հայր:

1. Βασοροπέδα, գրք միայն Սարաթոն կը
իշխատուի՝ Մարտց սահմանակից երկիրներու
մէջ: Ինչիճճեանի հետեւելով՝ կ'ընդունուի թէ
Հայ Ասորոբոյնը կը մասնանշուի հոս (ըստ
կիպերտի Βασοροπέδαν սխալ ընթերցուած է
փոխանակ Βασοποραχάν): Իսկ Հիւրճման թէեւ
գաղափարաց նոյնութիւն կ'ընդունի, բայց ոչ
անուանց: Ասպարաղիան, յոյներու Βασορο-
πέδαը սահմանակից ուներ հարաւէն Կորճէքը,
արեւմուտքէն Վանը, հիւսիսէն Արարատը, իսկ
արեւելքի կողմանէ կը սարածուեր Երասխէն
անդին՝ Կախիշեանն ալ պարփակելով: Այս
նահանգին 35 գաւառներէն երկուքը՝ Գողթն
եւ Մարդաստանը միայն ծածկէ էին Հնոց:

2. Ἀρσασα (Ἀρσασα, Ἀρσῆα, Ἀρσῆα,
Ἀρσασα) Պողոտեան միայն կը յիշուի իբր գաւառ՝
Ներքին Հայոց մէջ: Ընդհանգաւան իբրեւ հայկա-
կան լիճ բազմաթիւ վկայութիւններով Հաստա-

նուանք որ թղթի վրայ շերտածքէ հետքն ալ յայտ յայն-
դիման եր: Արեւմ մի ուրիշ անուն կը յառաջ եւ կամ
թէ պարզապէս Յէր Խաչատուրի էր որում կցուած է յետոյ
եւ Ատուածատուր վարդապետը:

1 Կախիշք մասերը անս շանգ. Աճ. 1907, Թ. 1.
էջ 9-14, Թ. 10, էջ 301-303:

տուած է. իսկ լճին տեղւոյն վրայ սարահայտ չի
ձար Մարտրոսի սա վկայութիւնը նկատելէ ետքը
Ղարսոյն, ցո քաի Թասսիւն Կալուստ. Արեւմ
Ղարսոս նոյն է Թասսիւնի (Վանայ, Բզնունեայ
Եով) հետ. եւ կամ, որ աւելի հաւանական է,
լճին հիւսիս-արեւելեան բազուկն կը նշանակէ
ըստ այսմ՝ Ἀρσασα գաւառն փնտռուի է Վանայ
Ծովուն հիւսիսային կողմը, հին Աշտիշի եւ նոր
Ակունցի սահմաններու մէջ:

3. Տիրբրիս արեւելեան կողմը գտնուող
երկիրները թուարկած ասուն Պողոտ. կը յիշէ
Նաեւ Μάρδιου (Mardi) ըսուած Ժողովոյն
անունը: Բազմաթիւ հեղինակներէ կը յիշուի
անունը, բայց իրարմէ շատ հեռի երկիրներու
մնակնաց համար, եւ այս պատճառ եղած է
ընդունելու թէ Ժողովուրդս հզօր ցեղ մըն էր,
որ իրենց Նախնական մնակութենէն Ամուրսուէ
(այժմ Աէֆիս-Ռուս) գէպի արեւելք ու արեւ-
մուտք ցրուած են, Պարսից յարմալաճերուն
պատճառաւ: Հայաստանի մէջ Μαρδιներու
գոյութեան կը վկայէ Պողոտ.է զստ Նաեւ Տա-
կիսու. բայց կ'երեւայ թէ Պլինի.ի եւ Պլուտ.ի
Μαρδιներն ալ Հայաստան կը գտնուէին Պողոտ.
կը յիշէ զստեք Կորդուաց, Երզրաւանդայ եւ
Կոստյէի հետ, ըստ այսմ՝ արեւելս կը դէ,
որուն կը նպաստէ Տակիսուի վկայութիւնն ալ,
թէ Արտաշատէ Տարուն աստող ճամբուն վրայ
կը գտնուէին Μαρδι ըսուածները: Հայ աշխարհա-
գրութիւնը երկու գաւառանուն ունի, որոնց մէջ
այս ցեղիս անունը պահուած է. Մարդաբնի Տու-
րուբերանի մէջ եւ Մարդաստան՝ Ասպարաղ-
իանի: Տերտիմի Գուժիկ-Քրդերու եւ Μαρδιներու
աղբրին Կատմամբ, զոր Տումաշէկ (Սասուն)
կ'ընդունի, թէ եւ կարեւոր փաստ չունինք, սակայն
անհնարին չէ:

4. Κολλθηνή (Κωνθηνή) Պողոտ.է իրաւամբ
Σοδοουχηνήի (Սոթք) եւ Ղարսոյնի (Ռուտի) հետ, բայց
սուանց պատճառի՝ երկուքն միջեւ կը յիշուի. եւ
գուցէ միջեւ օրս անանոսօժ Χολούατα (Պողոտ.)
քաղաքէն առած ըլլայ անունը: Թէեւ Մ. Խորե-
նացոյ վերաբարձուած աշխարհագրութեան մէջ
նման անուամբ երկրի մը չենք հանդիպի, սա-
կայն յաճախ Ասպարաղիանի մէջ Գողթն գաւառն
կը յիշատակուի, որուն մէջ կրնանք անշուշտ
գտնել հին Κολλθηνήս: Այս գաւառը կը
գտնուեր Երասխի ձախ կողմը, Կախիշեանի
հարաւարեւելեան կողմը, գրեթէ Ջուղայե միջեւ
Ագուլիս ձգուելով: Թէ Ստեփ. Բիւզանդացոյ
Χολοβητηνήն նոյն է Κολλθηνήի հետ, ինչպէս
Միւլլեր կը կարծէ, կարելի չէ հաստատել: